

ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ «ԲԱԶՄԱՎԵՊ»ՈՒՄ ՄԵՐՈՐԵԱՅ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՈՒՄ

Սեբաստացու օրակարգում միշտ էլ եղած է մարդկանց հետ անմիջական շփում ապահովելու համար կազ հաստատել հեռաւոր վենետիկից մինչեւ հայրենի տարածքները: Առաքելութեան ուղարկուած միաբանները այս կապն էին ապահովում: Իսկ պարբերական ստեղծելու գաղափարը պիտի մարմնաւորէր միայն Հ. Չ. ինձիճեանի խմբագրութեամբ 1799ին լոյս աշխարհ եկած «Տարեկրութիւնը» (1799-1802): Այնուամենայնիւ, թէ՛ դա, թէ՛ յաջորդ երկուսը («Դիտակ Բիւզանդիան», «Եղանակ Բիւզանդիան») չկարողացան միաբանութեան գործունէութիւնը ներկայացնող լիարժէք պարբերականներ դառնալ¹: Այդ գործառութը վերապահուած էր «Բազմավէպ»ին, որ, իր անուանը համապատասխան, տարաբնոյթ նիւթեր էր հրապարակում եւ մեկնաբանում այնպէս, որ սկզբնական շրջանում մտավախութիւն կար, թէ հանդէսը կարող է արժանանալ նախորդների ճակատագրին²: «Բազմավէպ»ը հայ մամուլի պատմութեան մէջ առանձնանում է իր երկարակեցութեամբ եւ «հնագոյններից մէկն է ամբողջ աշխարհում»³: Հրատարակման առաջին շրջանում հանդէսն աւելի շատ կրօնաբարոյախոսական, գիտական, տնտեսական, աշխարհագրական, հնագիտական բնոյթի նիւթեր էր տպագրում, աւելի ուշ գրական-գեղարուեստական, հայագիտական նիւթերը դառնում են գերակշռող: Մասնաւորապէս Յառաջարանում ասւում է: «Եւ որով հետեւ նշանակած ազգասիրութիւնն է մեր առաջին յորդորողը ու քաջականը նաեւ աս աշխատանքիս մէջ, հարկաւ կիմացուի, որ ազգային

1 ՇՏԻԿԵԱՆ, Ս., «Բազմավէպ» համդէսը, ԼՀԲ, 4, 1993:

2 «Արշալոյս արարատեան», 1845, թիւ 166:

3 ԱՆԹԱԲԵԱՆ, Փ., Վենետիկի Միիթարեանների հայագիտական գործութեութիւնը, ՊԲՀ, 1968, թիւ 4, 32:

պատմութեան, աշխարհագրութեան, դպրութեան ու մատենագրութեանը վրայ տեղեկութիւններ շատ պիտի գտնուին աս մեր օրագրին մէջը⁴: Պէտք է ասել, որ այնուամենայնիւ նշուած տարաբնոյթը չըլ: Պէտք է ասել, որ այնուամենայնիւ նշուած տարաբնոյթը չըլ: Պէտք է ասել, որ այնուամենայնիւ նշուած տարաբնոյթը չըլ:

Բնական է, որ հանդէսի էջերում պէտք է արծարծուէին նաեւ հայերէնին վերաբերող հարցեր, մանաւանդ որ այդ շրջանում լեզուական իրավիճակը բաւականին բարդ էր եւ որոշակի հանգուցալութում պահանջող։ Բացի դրանից՝ խիստ կարեւոր հանգամանքներ էին պետականութիւն չունենալը եւ Թուրքիայի ու Ռուսաստանի քաղաքական գերիշխանութեան տակ գտնուելը, որ կարող էր աշխարհով մէկ սփոռելու եւ ընդհանրապէս լեզուի կորստեան պատճառ դառնալ։ Լեզուական խնդիրներին վերաբերող յօդուածները թէեւ չատ չեն, բայց լեզուական երեսոյթների քննարկման շրջանակը բաւական լայն է. գրապայքարի, ազգային լեզուի մաքրութեան եւ պահպանութեան, կղթութեան, պատասխանութեան և առաջարկագրական վերաբաստեղծման, լեզուի նկատմամբ հասարակական վերադասագրաստեղծման, առաջին ծառակութեան յօդուածութեան այլ հարցեր։ Այսպէս, առաջին ծառակութեան յօդուածութեան մէջ կատարված է այսպիսի պատկանում է Հ. Գ. Այվազովսկու գրչին, շօշափում է այնպիսի հարցեր, որոնք խիստ արդիական են նաեւ այսօր։

4 «Բազմավեպ», Ա.(1843), թիւ 1, Յառաջարան, էջ 5-6:
 5 ՀԵԽԵԼԻ Ա. Ա. «Բազմավեպ» հանդեսը, ԼՀԲ, թիւ 4, 1993:

5 ՇՏԻԿԵԱՆ, Ս., «Բազմավէպ» հանդէսը, ԼՀԲ, թիւ 4, 1995:

Յօղուածագիրը նախ եւ առաջ փաստում է լեզուի՝ որպէս ազգային յատկանիշներից ամենագլխաւորը լինելու հանդամանքը: «Թէ, որ մէկ բան մը կայ աշխարհիս վրայ, որ մարդուս ինչ ազգէ ըլլալը յայտնի կ'իմացնէ: ամէն տեղ ու ամէն ատեն, իր ազգային լեզուն է: Քանի որ ազգ մը իր լեզուն կը պահէ, թէպէտեւ ուրիշ ամէն ազգային յատկութիւններն ալ կ'որսութեցընէ, ազգութիւնը չըկորսութեցընէր, իսկ լեզուն մէկդի ճգելուն պէս ազգութիւնն ալ խիստ շուտ կը կորսուի»⁶, - **ասում է յօղուածում:** **Զարդացնելով իր միտքը՝ հեղինակը նշում է, որ հայրենիքից դուրս՝ օտար երկրներում ապրելը, օտար սովորութիւններին հետեւելը նոր բան չէ, սակայն ազգը կը պահպանի իր ազգային պատկանելութիւնը, որովհետեւ միայն լեզուն բաւական է դա հասկանալու համար: Նման իրավիճակում պէտք է հոգ տարուի լեզուի մասին, որ նա պահպանի իր յատկութիւնները, թէեւ ժամանակի ընթացքում կամաց-կամաց, յաւ թէ վաս կը փոխուի, այլապէս այն կձուլուի այլ լեզուների եւ «աներեւոյք կ'ըլլայ»: Ըստ հեղինակի՝ հայերը ցրուած են աշխարհով մէկ եւ երբեմն չափից դուրս յարմարուել են ուրիշներին, սակայն «իր ազգութեան գլխաւոր նշանը ինչուան հիմայ գրեթէ ամէն տեղ պահած է, այսինքն՝ հայերէն լեզուն»⁷: **Անուհետեւ արւում է երկու կարեւոր եզրայանգում:** «Լեզուն մէկ կերպով մը ազգին ազնուութեանը վկայականն է. աս վկայականը ձեռքէն ելածին պէս տարակոյս չըկայ, որ ազնուութեանն ալ հաւատացոյ չըլլար»⁸, եւ ապա՝ «Ազգային լեզուն գիտնալու ու բանեցնելը լեզուագէտ մարդուն առաջին պարծանեն է. իր ազգային լեզուն բանեցնել ու ամբշնալը որեւից բաղաբական մարդու առաջին ամբշնալու բանն է»⁹:**

Լեզուի եւ մասնաւորապէս հայերէնի վերաբերեալ այսպիսի ընդհանուր դիտարկումներ անելուց յետոյ հեղինակն անդրադառնում է լեզուական իրավիճակի եւ լեզուական հարցերի ներկայացմանն ու քննութեանը: Առաջինը, որի վրայ ուշադրութիւն է դարձնում յօղուածագիրը, հայերէնի վիճակի գնահատականն է: Նա փաստում է, որ ա) հայերէնը ժողովրդի «քնակած երկին լեզուներով ֆիշ շատ խառնուած աւրուած է, ինչպէս Տանկաստանի հայերէնը, որուն գրեթէ կէսը տանիկի բառ է», մի բան, որ յետագյում նշում է նաեւ Հր. Աճառեանը¹⁰ բ) կան իրենց լեզուն մո-

6 «Բազմավեպ», Ա(1843), թիւ 5, 76:

7 Անդ, 77:

8 Անդ, 76:

9 Անդ, 80:

10 ԱՃԱՌԵԱՆ, Հ., Հայոց լեզուի պատմութիւն, Խա.2, Երևան 1972, էջ 261:

ուացած հայեր, որոնք խօսում են արաբերէն, վրացերէն, այլ լեզուներով, իսկ ամէնից շատ այդ երեւոյթը տարածուած է Փոքր Ասիայում, յատկապէս կ. Պոլսում: Առաջարկում է լեզուական իրավիճակը շտկելու ուղիներ. ա) հայերէն չխօսողները նորից հայերէն սովորեն, բ) բառապաշարը մաքրել օտար բառերից: Առաջին գէպքում կարծես ամէն ինչ պարզ է. եթէ մեծերն այլեւս չեն կարող, գոնէ տանը պիտի հետեւեն, որ երեխաներն իրենց մայրենի լեզուն սովորեն, մանաւանդ որ գպրոցում արդէն սովորում են: Սակայն այս պարագայում անհրաժեշտ էր յաղթահարել մի մտայնութիւն, որ իրեն խիստ զգացնել է տալիս նաև այօր վերջին երկու-երեք տասնամեակներում ձեւաւորուած սփիւռքահայութեան շրջանում. պէտք է միայն սովորել եւ տիրապետել այն ժողովրդի ու երկրի լեզուն, որտեղ ապրում ես: Խսկապէս պէտք է սովորել տուեալ պետութեան ու ժողովրդի լեզուն, սակայն չմուռանալով իր ազգային լեզուն. սա է հեղինակի միակ ընդունելի ու ճիշտ դիրքորոշումը: Հայերէնով խօսելուց խուսափելու միւս պատճառը օտարաբանութիւնների առատութիւնն է այնքան, որ աւելի լաւ է նման հայերէնով չխօսել: Այս մօտեցումը համեմատում է անմշակ թողած բարեեր երկրի հետ, որը մշակելու փոխարէն «երեսի վրայ թողու ան սիրուն երկիրը, ու ինքը մուրալով ապրի, երբեմն նաև պարծենայ իր մուրացկանութեանը վրայ»: Ուրեմն «նայելու է, որ ըստ կարի մաքրուի օտար բառերէն»¹¹: Մաքուր հայերէնով խօսելու համար պէտք է պարզապէս օտար բառերը փոխարինել հայերէն համարժեքներով, որոնք կարելի է վերցնել կամ «բառգիրքներէն», կամ «մակուր ոնով գրուած աշխարհաբառ գիրքներէն»: Ահա այստեղ է, որ ինքնըստինքեան ծագում է նաև աշխարհաբարի նկատմամբ որոշակի վերաբերմուգք դրսեւորելու խնդիրը, որի առնչութեամբ արդէն տարբեր մօտեցումներ են երեւան գալիս: Հեղինակի մօտեցումը հետեւեալն է. «Եւ թէ որ աշխարհաբառ լեզուին համար ալ համասու բառգիրք ու ֆերականութիւնը շինարհաբարի նկատմամբ որոշակի վերաբերմուգք դրսեւորելու կիրական հասարակական հասարակական հաղորդակցման միջոց: Լեզուական աշխարհաբառին ալ կանոն մը պէտք է դնել»¹²:

Միանգամայն պարզ է, որ հեղինակը, հայերէն ասելով, բոլոր գէպքերում նկատի ունի աշխարհաբարը՝ որպէս ժամանակուր գալու պէպերում նկատի ունի աշխարհաբարը՝ որպէս ժամանակուր գալու:

11 «Բազմավեպ», Ա(1843), թիւ 5, էջ 78:

12 Անդ:

իրավիճակի վրայ հասարակական-քաղաքական իրադարձութիւնների ազգեցութեան հետեւանքները ներկայացնելուց եւ որոշակի լուծումներ առաջարկելուց յետոյ տրամաբանական անցում է կատարւում՝ քննարկման նիւթ դարձնելով բուն լեզուական հարցերը, որոնք մեծ մասամբ վերաբերում են աշխարհաբարի եւ գրաբարի առանձնայատկութիւններին, նրանց փոխյարաբերութիւններին, կիրառութեան ոլորտներին ու նպատակայալմարութեանը: Պէտք է ասել, որ հեղինակը, արտայայտելով իր դիրքորոշումը, անկողմնակալ մօտեցում է ցուցաբերում նշուած հարցերի վերաբերեալ: Խօսելով գրաբարի առաւելութիւնների մասին՝ նա հետեւալ դիտարկումն է անում: «Իրաւ է, որ աշխարհաբառը գրաբառէ շատ պակասաւոր, աղքատ ու խառնակ է, բայց աս քանի բաւական չէ՝ իրեւ անպիտան մէկի ճգելու զանիկայ, պէտք է մաքրել, կոկել եւ ըստ կարի գրաբառին մօնուցնել, որով թէ՛ գրաբառը իր յարգին ու ազնուութեանը մէջ մնայ եւ թէ՛ աշխարհաբառը պիտուանայ, անով գրաբառը դիւրաւ հասկընալու ալ նամբայ կը բացուի»¹³: Ինչպէս երեւում է, հեղինակը աշխարհաբառը համարում է նաեւ միջոց, «դուռ»՝ գրաբարը հասկանալու համար: Ասենք, որ այս գաղափարը յետազյում արտայայտում էին նաեւ այլ Մխիթարեաններ: Աշխարհաբառը «տեսի թերելու» համար առաջարկում է ստեղծել բառգիրք եւ քերականութիւն, ընդ որում վերջինս պէտք է լինի շատ պարզ, կանոնները խստօրէն սահմանուած չլինեն, դուրս հանել օտար բառերն ու արտայայտութիւնները, ոճային յատկանիշներով եւ ուղղագրութեամբ մօտեցնել գրաբարին, եւ այդ ամէնը «մեծ զգուշութեամբ, որ ոչ խրթնուրիւն մտնէ մէջը եւ ոչ իմաստակուրիւն»:

Ցողուածում արծարծուող միւս կարեւոր խնդիրը, որ չօշափում է նաեւ այլ Մխիթարեանների կողմից՝ սկսած Մ. Սեբաստացուց, կապուած է հայոց մէջ ընդհանուր հաղորդակցութիւն ապահովող հայերէնի չգոյութեան հետ: Պէտք էլ ձեւաւորել հայերէնի մի այնպիսի լեզուառորակ, որը ընդունուէր բոլորի կողմից եւ ծառայէր իբրեւ համընդհանուր հաղորդակցման միջոց ոչ միայն արեւմտահայոց, այլեւ այլ երկրներում բնակուողների համար: Փաստորէն հեղինակը բարձրացնում է գրական լեզուի բարբառային հիմքի հարցը: պէտք է ընտրել «զանազան աշխարհաբառներուն (բարբառներից – Ա. Թ.) մէկը» եւ կանոնարկել: Եւ դա պէտք է արուի «անաշառ քննութեամբ»: Աւա, թէ ինչ

13 Անդ, 79:

է գրում հեղինակն այդ մասին. «Նախ՝ ան լեզուն պէտք է ընտրել, որ մեր ազգին գլխաւոր մասը կամ շատը կը հասկընայ և կը խօսի, եւ ուրիշ երկիրներու հայերէնները, մանաւանդ բուն Հայաստանինները անոր կը մօտենան: Երկրորդ՝ ան լեզուն այնպիսի լեզու մը ըլլայ, որ ուրիշ աշխարհաբառներն ալ ֆիշ խորթ գայ ուրիշ երկրի ազգայնոց ականջին: Երրորդ՝ ան լեզուն ինչուան հիմայ ֆիշ շատ գործածուած, մաքրուած ու գրաբարին մօտեցած ըլլայ, ու հետզիեսէ մաքրուելու վրայ ըլլայ»¹⁴: Ինչպէս երեւում է, արծարծուում է արեւելահայոց եւ արեւմտահայոց համար մէկ միասնական հայերէն ունենալու հարցը, որը յետագայում դարձաւ առաւել ակտիւ քննարկման թեմա: Բոլոր դէպքերում արեւմտահայերէնի մաքրութեան, պահպանման, ուսուցման հարցերն այսօր էլ օրակարգային են եւ լուծումներ պահանջող:

Մէկ այլ յօդուածում, որն ունի «Աշխարհաբար լեզուին վըրայ» վերնագիրը, հեղինակն իր տեսակէտներն է արտայալուում աշխարհաբարի եւ յարակից հարցերի մասին: Այս կարգի յօդուածների առատութիւնը ժամանակի պարբերական մամուլում պատահական չէր: Պատմականօրէն այս ժամանակաշրջանը հայոց ազգային ինքնագիտակցութեան ձեւաւորման ու զարգացման շրջանն է: Ազգային ինքնորոշման, միասնութեան հարցերը մզւում են առաջին պլան: Այս տեսակէտից ուղղակի կապ է ստեղծուում լեզուական եւ քաղաքական իրավիճակների միջեւ, մի բան, որ կարող է անհաւանական թուալ: Մինչդեռ հասարակական գիտակցութեան մէջ ամրակայւում էր լեզուի՝ ազգային ինքնութեան գլխաւոր նշան լինելու գաղափարը: Ժամանակի պարբերական մամուլում ժիշտ: Դարի 40-ական թուականներին շատ յաճախարէք են լեզուի մասին նման տեսակէտի արծարծումները, ընդ որում ազգային լեզուն դիտում էր որպէս ինքնապահպանութեան ամենակարեւոր գործօնը¹⁵: Ուրեմն լեզուին վերաբերող հարցերը առաջնահերթ լուծում էին պահանջում, մինչդեռ դրանք բազմաբնոյթ եւ բազմազան էին: Այս առումով լարուածութիւնն աւելի զգալի էր արեւմտահայոց մէջ: Այստեղ պէտք է լուծուէր ոչ միայն գրականութեան լեզուի հարցը:

Հանդէսը շատ է անդրադարձել հայոց վիճակին: Յօդուածագիրն էլ կարեւորում է այս հանգամանքը՝ յիշեցնելով նախորդ

14 Անդ, 80:

15 ԱՃԵՄԵՍՆ, Վ., Գրական արեւմտահայերէնի ձեւաւորումը, Երևան 1971, 108-109:

յօդուածում արտայայտած իր տեսակէտները։ Գ. Այլազվակին աւելի շատ ծանրանում է գրաբարի ու աշխարհաբարի վերաբերեալ ձեւաւորուած հասարակական հակադիր կարծիքների վրայ՝ միաժամանակ արտայայտելով իր կարծիքը։ Այսպէս, նա նախ հայերէնի իւրացման մէջ մէծ դեր է վերապահում ծնողներին, որոնք իրենց զաւակներին պիտի յորդորեն հայերէն խօսել եւ ոչ թէ բաւարարուեն նրանով, որ «մայրաքաղաքին կամ տէրութեան լեզուն գիտնալն է հարկաւոր»։ Ի հարկէ, «ո՞ր տանկաստանցի հայը կայ, որ ջուրի պէս տանկերէն չխօսի», սակայն պէտք է հասկանալ, որ հայոց լեզուն է ազգութեան եւ ազգասիրութեան առաջին նշանը։ Այնուամենայնիւ, հեղինակը կանխատեսում է հնարաւոր հականառութիւնը։ «Մէկն ալ ըսէ թէ մեր հիմակուան հայերէնը այնչափ օտարազգի բառերով խառնած է, որ աղէկ է ամենեւին հայերէն չխօսի մարդ, քան թէ այդպիսի խառնակ լեզուով խօսի, ինչ-պէս է պօսեցւոց կամ ոռոսաստանցոց կամ մանաստանցոց լեզուն»¹⁶։

Ի հակակշիռ սրան՝ հեղինակն առաջարկում է «երեսի վրայ ձգելու տեղը նայելու է, որ ըստ կարի մաքրուի օտար բառերէն»¹⁷։ Սակայն ինչքան էլ կարեւոր, այնուամենայնիւ դժուար է նպատակադրումն իրագործել, քանի որ իրավիճակն այնքան էլ միանշանակ չէր։ Պարզում է՝ «Երկու կարծիք կայ իրարու անհամաձայն»։ «Ումանի աշխարհաբարուին ծաղկիլը ամենեւին չեն ուզեր, գրում է հեղինակը, վասն զի անով գրաբառը վայր կ'յնայ, կ'ըսեն»։ Մտաւորականութեան մի հասուածի կողմից երեւոյթի պատմականութիւնը չի ընկալում, եւ արևում է սիամ հետեւութիւն։ ինչու անարգէնք գրաբարը, ինչու «զարդարենին» աշխարհաբարը, եթէ մինչեւ հիմա «շէնի շնորհի չէ առած»։

Մտաւորականների մի մասն էլ հակուած է աշխարհաբարը «հասարակաց ընդունելի լեզու մը ձեւացնելուն»։ Սրանք ճիշտ են հասկանում լեզուի զարգացման ընթացքը, որակական փոփոխութիւնները, որը յատուկ է բոլոր լեզուներին։ Ասել է, թէ բոլոր լեզուներն էլ ունեն գրաբար եւ աշխարհաբար լեզուառակներ։ Այնուհետեւ կատարւում է ճիշտ դիտարկում։ Հասարակ ժողովուրդը իրեն պէտք եղած գիտելիքները իր բնական լեզուով է սովորում, ուստի «մենի ալ ուրեմն թէ որ կ'ուզենի դիւրաւ ծաղկեցնել մեր ազգին մէջ ամեն տեսակ գիտուրինեները պէտք է որ իրեն հասկցած լեզուով խօսինի հետը»։

16 «Բազմավէպ», Ա.(1843), թիւ 5, էջ 78:

17 Ա.նդ.:

Սակայն ստեղծուած լեզուական իրավիճակը շտկելու համար աշխարհաբարի ընտրութիւնը դեռեւս գործի կէսն է: Պէտք էր նաեւ ճիշտ կողմորոշութել բարբառային հիմքի ընտրութեան մէջ: «Զանազան աշխարհաբարներուն մէկն ընտրուի ու հաստատուն կանոնի մը դրուի,- գրում է հեղինակը եւ աւելացնում,- ան լեզուն (=բարբառը) պէտք է ընտրել, որ մեր ազգային գլխաւոր մասը կամ շատը կը հասկանայ ու կը խօսի եւ ուրիշ երկիրներու հայերէնները, մանաւանդ բուն հայաստանցիները, անոր կը մօտենան»¹⁸:

Այսպիսով, լեզուական ճիշտ պահանջներ առաջարրելով, այն է՝ մաքրել, մշակել, կանոնաւորել եւ զարդացնել աշխարհաբարը՝ իբրեւ «հասարակաց լեզու», միաժամանակ հակւում է դէպի գրաբարը, որը «եզական հենութիւն» է: Այսպիսի մօտեցումը թերեւս պայմանաւորուած էր նրանով, որ գրաբարի միջոցով կապ էր հաստատուում փառաւոր անցեալի հետ, որը խիստ կարեւոր ազդակ էր ազգային ինքնագիտակցութեան բարձրացման եւ պայքարի գաղափարակիոսութեան ձեւաւորման գործընթացում:

«Բազմավեպի» յաջորդ համարներում մինչեւ 1870-ական թուականները նման ծաւալուն յօդուածներ աշխարհաբարի եւ գրաբարի փոխյարաբերութիւնների վերաբերեալ չեն հանդիպում: Պատճառը թերեւս այն էր, որ Միփթարեաններն այդ շրջանում հիմնականում զբաղուած էին գրաբարի մաքրութեան հարցերով: Միևս համեմատաբար ընդարձակ յօդուածը լոյս է տեսնում 1878թ. «Աշխարհիկ կամ նոր լեզու» վերնագրով: Յօդուածում աշխարհաբարին վերաբերող հարցերի շրջանակը բաւականին լայն է: Քննուում են ծագման, գործածութեան, կանոնաւորման, գրաբարի հետ ունեցած փոխյարաբերութեան եւ այլ հարցեր:

Հեղինակը առաջադրում է լեզուի ընտրութեան եւ մշակման խնդիրը: Նա գնահատում է Մ. Սեբաստացու ջանքը, որը «չ միայն մտածել, այլեւ ձեռնարկել է կանոնաւորել աշխարհաբարը, գրել քերականութիւն եւ մաքրել օտարամուտ տարրերից: Այս գործում կարեւոր դեր խաղաց նաեւ լրագրութեան զարգացումը: Ի վերջոյ «հայ աշխարհիկ լեզուի՝ մեծագոյն ծառայութիւն ընող հմտական երկասիրութիւն փափաքելի էր բանափրաց: Այս կարեւոր պէտքն լեցընողը Այտընեան է. Արսէն վարդապետի հմուտ գրիչն եղաւ՝ Քննական ֆերականութիւն արդի հայ լեզուի կոչուած գրէնովը»¹⁹, - եզրակացնում է յօդուածագիրը:

18 Անդ, 108:

19 Անդ, 227:

Հ. Բ. Սարդիսեանը լեզուն արժեւորել է ազգային միասնութիւնը ապահովելու տեսակէտից. լեզուի կորուստը ազգային միասնութեան կորուստ է նշանակում: Հ. Մ. Աւգերեանի եւ Սայթ-Նովայի ստեղծագործութիւնների օրինակով ցոյց է տալիս, թէ ինչ չափով է աշխարհաբարը յագեցել օտարամուտ լեզուատարբերով, անուշաղրութեան է մատնուած գրաբարը: Գամանակի մտաւորականներից շատերն են առաջարկել եւ աշխատել աշխարհաբարը կանոնաւորել, մշակել եւ հարստացնել գրաբարի օգնութեամբ, սակայն տուեալ դէպքում գործ ունենք այլ իրողութեան հետ: Բանն այն է, որ ԺԹ. գարի յատկապէս առաջին կէսին շատ ուժեղ էր թուրքերէնի ազդեցութիւնը յատկապէս արեւմտահայերէնի վրայ, այդպիսի հայերէնն էր հասկանալի հայ մարդուն: Նոյն իրավիճակն էր նաեւ արեւելահայոց մէջ, եւ մէծ մասսամբ դրանով պէտք է բացատրել մէծ քանակութեամբ պարսկաթուրքական փոխառութիւնների առկայութիւնը Խ. Աբովեանի ստեղծագործութիւններում:

Հեղինակը փաստում է, որ արեւմտահայերէնը բաւականին առաջադիմել եւ մշակուել է, քան 20-30 տարի առաջ էր: Այնու- հետեւ անդրագարձ է կատարում դէպի արեւելահայերէնը, սա- կայն առաւել կարեւորում է արեւելահայերէնի եւ արեւմտահայե- րէնի միութեան խնդիրը, որի վերաբերեալ անում է իր առա- ջարկութիւնները:

Դարպագերջի համարներում տպագրուած նիւթերում արդէն ակնառու է աշխարհաբարի առաջընթացի հանդամանքը: 1897ի համարում հրապարակուած է «Աշխարհաբարի եւ գրաբարի խնդիր» հարցագրումը «Հարցմունք» վերնագրի տակ: Հեղինակը կատարուած փաստ է համարում աշխարհաբարի համագործածական դատնալը, որ մշակում է գրագէտների կողմից եւ որով նորանոր գրքեր են հրատարակում: Արդիւնքում անդործածական է դառնում գրաբարը: Այսուեղ արուում են մի շարք կարեւոր հարցագրումներ, որոնցից մէկն էլ հետեւեալն է: արդեօք հնարքացնել անջրակետը «ռուսահայոց եւ տաճկահայոց» բաւոր չէ վերացնել անջրակետը միաւոր միջից եւ երկկողմանի ընդունելի պայմաններով դրանք միաւոր բեր:

Հարցադրովը ցանկութիւն է յայտնում, որ հարցերին պատասխանեն ձեռնհաս մարդիկ: Իսկ ինչ վերաբերում է «լեզուների» միաւորմանը, պատասխանը մէկն է. դա անհնարին ու ան-

կարելի է. «Ռուսահայոց եւ Տաճկահայոց (կամ ըստ ոմանց՝ Այրարատեան Տահանգին եւ Փոքր-Ասիոյ եւ կամ ըստ այլոց՝ արեւելեան եւ արեւմտեան հայոց) հայերէն գաւառականները իրարու են առւլելու իննդիրն (առանց մին միւսին զոհելու թնական իրաց ընթացքով) ոչ միայն ամենադժուարին, այլ եւ տեսականապէս գրեթէ անհնարին, իսկ գործնականապէս բոլորովին անկարելի է»²¹:

Այսպէս, վերասին փաստենք, որ «Բազմավեպ»ի էջերում ԺԹ. Պարի երկրորդ կէսին քննարկուող հարցերի մեծ մասը օրակարգային է նաեւ մեր ժամանակներում: Բանն այն է, որ աշխարհում ապրող 10 մլն հայերից միայն 2-3 մլն է ապրում Հայաստանի Հանրապետութիւնում: Պատմական իրավիճակը պայմանաւորել է հայերէնի համար բաւական բարդ լեզուական գոյավիճակ, որ ներքին մաքառման, կենսական ինքնապաշտպանութեան ընթացք է: Այս դէպքում բոլոր մարտահրաւերներն ուղղուած են արեւմտահայերէնին:

ՀՀ սիմոքի նախարարութեան կողմից առաջարկուեց արեւմտահայերէնի պահպանման, զարգացման եւ ուսումնասիրութեան ուղղավարական ծրագիր, որի շուրջ ծաւալուեց քննարկում, ՀՀ ԳԱԱ Հը. Աճառեանի անուան լեզուի ինստիտուտի հետ համատեղ անցկացուեցին գիտաժողովներ: Արտայայտուեցին ծայրացեղ կարծիքներ: Նման ծրագիրը այսօր խիստ անհրաժեշտ է եւ արդիական, նոյնիսկ ինչ-որ չափով ուշացած, քանի որ լեզուական իրավիճակը բաւական սուր կերպարանք է առել Սփիւրքում եւ, ինչու չէ, նաեւ Հայաստանի Հանրապետութիւնում: Թէ՛ արեւմտահայերէնի, թէ՛ արեւելահայերէնի դէպքում խնդիրներ կան լրտծելու, սակայն եթէ արեւելահայերէնի բացում խնդիրներ կան լրտծելու, սակայն եթէ արեւելահայերէնի պէտքում վերահսկելու հնարաւորութիւն ունենք, ապա արեւմտահայերէնի դէպքում շատ հարցեր մեր իրաւասութիւնից գուրս են: Լեզուն կենդանի է, եթէ նրանով խօսող հանրոյթ կայ, ուստի պէտք է միջոցներ ձեռնարկել հայկական գաղթօջախներում ուժացման վունգը կանխելու համար:

Ազգային ինքնապահպանութեան եւ ինքնարտայայտման ամենահզօր գէնքն ու վահանը լեզուն է, որն առաւել ցայտուն ամենահզօր գէնքն ու վահանը լեզուն է, որն առաւել ցայտուն է յատկապէս քաղաքական գերիշխանութեան տակ գտերեւում է յատկապէս քաղաքական գերիշխանութիւնուն ազգերի պարանուող եւ փոքրաքանակ լեզուակիրներ ունեցող ազգերի պարանուող: Դժբախտաբար հայ ժողովուրդը յաճախ է յայտնուել գայում: Դժբախտաբար հայ ժողովուրդը յաճախ է յայտնուել իրավիճակներում: Ինչպէս տեսանք, ԺԹ. դարում «Բազմանման իրավիճակներում:

21 Անլ, 82:

վէպ» հանդէսը ներկայացնում է լեզուական իրավիճակ՝ յար եւ նման այսօրուայ վիճակին. աշխարհով մէկ սփռուած ու սփռուող եւ իր լեզուն մոռացող բազմահազար հայեր, փակուող գպրոցներ եւ պակասող աշակերտներ, այլ լեզուով (յատկապէս թուրքերէն) եկեղեցական քարոզներ, օտար լեզուատարերով խաթարուած հայերէն եւ այլն, եւ այլն: Նման իրավիճակով պայմանաւորուած դեղատոմներ. ծնողներին խնդրել-համոզել, որ տանը երեխանների հետ խօսեն հայերէն, մտաւորականներն էլ լեզուն մաքրեն օտարաբանութիւններից, կազմեն արեւմտահայերէնի դասագրքեր ու բառարաններ:

Ի. դարի 90ական թուականներից յետոյ սկիզբ առաւ մէկ այլ մտահոգիչ երեւոյթ. արտադաղթի հետեւանքով հայ գաղթօջախներում բնաւորուեց արեւելահայերէնը, իսկ սիրիական դէպքերից յետոյ արեւմտահայերէնը մտաւ Հայաստան: Դա կարող է տարաբնոյթ հետեւանքներ ունենալ, եթէ լեզուական իրավիճակը չհամակարգուի: Մասնաւորապէս խիստ ուշադրութեան կարիք ունի գաղթօջախների արեւմտահայերէնը, որ, կենդանի ու գործածական լինելով, կարող է զարգացման տարբեր ընթացք ունենալ ըստ գաղթօջախների:

Վերջում աւելացնենք, որ ցաւօք, ՀՀ հանրակրթական դըպրոցներում մոռացութեան են մատնուած հայերէնի դրսեւորումները՝ գրաբարը, արեւմտահայերէնը, ընդ որում վերջինս չկայ ոչ պարտադիր, ոչ էլ լրացուցիչ առարկայացանկերում: Իսկ միւս կողմից էլ թէ՛ արեւելահայերէնի, թէ՛ արեւմտահայերէնի իւրացման եւ կիրարկման վրայ խիստ բացասական ազդեցութիւն է թողնում օտար լեզուների՝ յատկապէս անդլերէնի, վերջին շրջանում՝ ոռուերէնի գերգովազը, այլալեզու համալսարանական մասնաճիւղերի բացումը Հայաստանում: Երիտասարդութեան մի ստուար հատուած մղում է այդ համալսարանները, իսկ հայերէնը մնում է ստուերում, հայկական բուհերը՝ առանց ուսանողների:

Ստեղծուած լեզուական իրավիճակը կարող է շտկուել, բնականոն զարգացում ունենալ միմիայն պետական հոգածութեան պարագայում: Պետութիւնն իր վրայ պէտք է վերցնի Սփիւրքում գպրոցների կազմակերպման, Փինանսաւորման, համապատասխան մասնագէտներով ապահովելու խնդիրների իրացումը, միւս կողմից էլ Հայաստանի Հանրապետութեան հանրակրթական դպրոցներում պէտք է ուսուցանուի արեւմտահայերէնը որպէս պարտադիր առարկայ (այդպէս կարող է լուծուել նաև ուղղագրութեան՝ արդէն երկար տարիներ չարչը կուող հարցը):

Այսպէս, կարող ենք փաստել, որ Մխիթարեանների կողմից հիմնադրուած եւ արդէն 175 տարի բուռն գործունէութիւն ծաւալած Բազմավէպ հանդէսը ժթ. դարում հայոց լեզուի հետ կապուած կենսական այնպիսի հարցեր էր բարձրացնում, որոնք պրդիական են նաև այսօր, եւ այնպիսի լուծումներ էր առաջարկում, որոնք մեծ մասամբ կիրառելի կարող են լինել նաև մեր ժամանակներում:

ԹԱԹՈՒԼ Ա.ՍՈՅԱՆ

Summary

ISSUES OF THE PRESERVATION AND DEVELOPMENT OF WESTERN ARMENIAN IN “BAZMAVEP” MAGAZINE IN THE CONTEXT OF CURRENT PROBLEMS

TATUL ASOYAN

The establishment of the Mkhitarian Congregation played an important role in the Armenian scientific and cultural life. Thanks to the Mkhitarians, new perspectives for the development of spiritual life of the Armenian people, who have no statehood, have opened up. In general their contribution to Armenology, particularly to Armenian periodicals is great.

“Bazmavep” is the longest periodical in the Armenian reality, published continuously to this day, which has reflected and continues to reflect many issues of concern to the Armenian people. Its pages also cover questions concerning the state, preservation and development of the Armenian language and the Western Armenian language in particular. The issues discussed in the article are studied in the context of modern problems related to Western Armenian. Relevant conclusions are also made.